



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



**2046**

۷۲۳۱

1412

1895



858 XIX. F. V. 21.

## ՔՆԱՐԵ

ՅՈՒԽՈՎԱՆ ՀԱՅՐԵՆԵԱՅ



ՏԱՂԵՐԳՈՒԹԻՒՆՔ

ԱՅՐԱՀԱՄ Յ. ԱՅՎԱԶՅԱՆ




Կ. ՊՈԼԻՍ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ո. Յ. ՔԻՒՐՔՅԱՆ  
— 1868 —




# ՔՆԱՐԻ

ՅԱԻԵՐԱԿՍ ՀԱՅՐԵՆԵԱՑ



# ՔԱՐԱ

ՅԱՒԵՐԱԿՈ ՀԱՅՐԵՆԵԱԾ



ՏԱՂԵՐԳՈՒԹԻՒՆՔ


ԱԲՐԱՀՈՄ Յ. ԱՅՎՈԶԵԱՆ

2046



Ա. ՊՈԼԻ  
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԳԻՒՐԲԱՆ





Ի ՇիրիՄ

**ՄՕՐ ՍԻՐԵՑԵԼԻՈՅ**

## ՄԱՅՐ

Երկայն ատեն՝ աստանդական  
Անդր յաւերակս հայրենական,  
Տրտում հոգիս ցանկայր դառնալ  
Ու գրած ծոցիդ մեզ' Մայր իմ, լալ...:

Սիրտս՝ անձկատենչ մոտածմանց ի' քեւ,  
Սլանայր հասներ մինչ քեզ թերեւ.  
Խանդիւ զԱրեզն ողջունեցի,  
Որ զժոց եցոյց ինձ բիւզանդի:

Բայց ո՞ն, ինձմէ առազ նրեշտակք՝  
Քեզ զանքառամն ետուն պըսակ...  
Իմ համբոյրեներս անձկոտ եւ զերմ,  
Իզան լիրմիդ յանզգայ վեմ...:

Ինչպէս երբեմն ինձ՝ Դու՛՝ արդ ես  
Կարօտակիկ հսկեմ մօս քեզ.  
Հանգիստ հնազէ՛ Մայր սիրական,  
Երգքս որորեն քեզ ի' Տապան...:

## ԱՐ ՀՆԹԵՐՑՈՂՄ

— օօֆօթ —

ՀաՅՐԵՆԻՔ... ո՞հի ի՞նչ քաղցր եւ ի՞նչ դառն բառ պահ-  
պլաստի համար: Ո՞ր երիտասարդին սիրաը ոյս անուամբ չէ՞ բա-  
րախեր: Ո՞վ Զենէ՝ ազգակից և նմանավիշտ ընթերցող չէ փա-  
փագած անգամ մը գէթ թափասիլ ոյն աշխարհներուն մէջ՝  
ո՞ւր մեր Հարք քաջակորովք դիւցազնաբար ապրելով՝ սրբակրօն  
մեռան: Անգամ մը համբուրե՛լ այն դաշտերը, արտասուե՛լ այն  
գերեզմաններուն վրայ՝ ո՞ւր կենդանի Յիշտակներ հանապաղ  
կ'թռին....:

Այս բաղձանքը իմ ալ մանկական սրտիս գլխաւոր իղձն  
էր....: Վերջապէս Երկինք շնորհեց ինծի այնպիսի ազնիւ և հայ-  
րենասէր Պահապան մը որ ոյս անձկալի ճանապարհորդութեան  
միջոցներն ինձ կ'մատուցանէր....: Անպատում ինդութեամբ ող-  
ջունեցի այն բարերարը՝ որ արժանացարդ և ազգանուէր Ահա-  
րօն—Ամբատ վարդապետն էր: Ուսման և յառաջադիմութեան  
կարօտացած վիճակի մը ժողովուրդը զինքը իրեն Հովիւ ընտրած  
էր, և հայրենասէր Վարդապետ....: Խնդզինքը Աստուծոյ նախա-  
խնամութեան տիեզերածաւալ թեւոյն յանձնելով չուեց, հետն  
առնելով զիս ալ պաշտօնով մը....:

Ո՞հի, ի՞նչ արտմագին խնդութեամբ, ի՞նչ անբացատրելի  
անհամբերութեամբ ինձ որբոց եղած ափունքը թողով՝ հարց  
գերեզմաններն աեւնել կ'փութայի....: Քնչ դանդաղ կ'երեւէր ինձ  
այն արագընթաց նաւել՝ որ բոցեղեն անգունքներով և երկաթեռց  
թեւօք անդնդահինքը կ'խոյանար: Որչափ Պահստավայր երկրին  
կ'մօտենայի՝ կ'թռուէր ինձ անոր անուշահոտ օդոց բուրմունքը  
ծծել....: Եռանդավառ մտացս առջեւ կ'նկարուէր Հայաստան  
իր հին փառաքը զարդարեալ: Միջերկրականին և Պոնտոսի մէջ  
նստած թագուհի մը՝ երկնարերձ լեռներ իրեն աթոռ առած և  
յաւիտենական սառամանեօք պսակեալ:

Վերջապէս նշմարեցի այն անձկալի աշխարհը....: Երեկոց  
էր և արեւը ՚ի մուտս խոնարհելով՝ աստեղք կէս մը կ'փալիւէն,  
և լուսինը պայծառ կ'սաւառնէր անամպ օդոց մէջ: Այն լուս-

Նին նման Հայրենեաց արեւն ալ մարելէն ետեւ՝ մեր տրտում՝  
հոգիք կ'հսկէին Հայաստանեաց վրայ...։ Ո'վ վսեմ լուռթիւն  
տարեց որ բնաւ պիտի չընունամ։ Ո'վ ահարկու տեսիլ ահադին  
լերանց որ սարսափ և զմայլանք կ'կաթեիք սրախս մէջ։ Աչքս  
ձեզի յառած, միտքս ձեր վրայ հոլաթեւելով՝ կ'արտասուեի...։  
Զեր լայն և կենդանարար հովանեաց տակ սփռեալ ցան և ցիր  
գերեզլանաց կըռթնելով, կամ թափառելով այդեւետ դարե-  
ւանդեաց ծաղկազուարճ դալարեաց մէջ որպանց տակ բիւրաւոր  
նահատակք լւեիկ մնջեկ կ'պառկին։ Դրախտին մարմանդից վրայ  
նստելով՝ որուն ծաղկունքը մեր դիւցազնուհի կամ նազելի Հայ-  
կու հեք ալ վաղամեռեիկ թուռմեր են։ Սրտիս ՔՆԱՐԸ Հայրենի Զե-  
փիւռին կ'յանձնէի, և անոր շահնշամ հսկուոյս թելերէն տրտում՝  
արտաստառից կտմ զայրացկոտ նուտքներ կ'քաղէր...։ Երբեմն  
վրիժուց կայծակունք սիրոյ արտասուաց մէջ կ'շիշանէին, երբեմն  
ալ սիրոյ արցունք վրէժինդրութեան շանթ կ'դառնային...։


Այն նուազքն են ահա՛ որ թէեւ անզօր թարգմանք սըր-  
տիս եռամդադին զգացուածոց՝ սյս մատենկանս մէջ ազգային  
սրտերէն արձագանք մը կ'գտնան։ Արդարեւ շատ դպրզն է իրենց  
արհեստական և բանահիւսական արժանիքն, սյլ անդին են՝  
քանզի իրենց մէջ ամեննուս սիրելի և նուիրական անուն մը կը  
բովանդակին...։ ՀԱՅՐԵՆԻՔ...։





# ՔՆԱՐՆ

ՅԱԻԵՐԱԿՍ ՀԱՅՐԵՆԵԱՅ



ՆՈՒԻՐՈՒՄՆ ՔՆԱՐԻ

Ծիրանազարդ  
Ճաճանչ լուսոյ ժպտէր յԵրկին .  
Եւ ողեղուարթ  
Մուսայն երգէր մեղմազին :

Ի՞ թերթ վարդին  
Հնչէր սոխակն իւր դայլայլիկ .  
Անդը իմ հողին  
Ողէր ի՞կոյս դալարիք :

Ո'ւր սլար առեալ  
Կուսանք ինունք կ'խաղային .  
Հեղածաւալ  
Զինչ մեղմ ալեակք վըտակին :

Ե' դեռաբոյս  
Մարգաղետինս ծիծառն հանդչէր .  
Ես լիայոյս  
Ըզնազելւոյն յիշեմ Աէր :

Սեւ ամպք մըթին  
Գային ծածկել պանդուխտ սրտիկս .  
Մինչ Հայրենին  
Գեղդեղէի ի' ծմակիկլ :

Երբ ցամքած էր  
Ալ աչքերուս արցունքն անրաւ .  
Գնւ կարեվէր  
Չ'էիր թողուր դիս բընաւ :

Ո'հ պանդխտին  
Հնծեծանքներըն հոգեսլաց .  
Կ'թռչէին  
Ի' բնագաւառն դիւցաղանց . . . .

Մի որբ թողուր  
Քնար հայրենի , սիրտ նժդեհին .  
Գեւ քաղցր յանուրջո  
Կարօտ հոգիք կ'ընկղմին . . . .

Քեզմով յիշեն  
Ըղվեն դրդանս Եղեմական .  
Քեզմով սրբեն  
Արցմւնք վշտաց , նեզութեան :

Երբ կ'սփռէ  
Աղօտ դիշերն իւր լոյս քողեր .  
Ի՞նչ անուշ է  
Ի' Հայկազանց դաշտս պարել :

Զոյդ զոյդ թռչնիկք  
Ուր գեղգեղեն ի' յանտառակս .  
Վարդ , շուշանիկ  
Ծիլ ծիլ ժպտին զերդ լուսնակ :

Երջանիկ Քնար  
Ի՞նչ մութ էր ժամն այն ախրորակ .  
Որ անդադար  
Ինձ բերէր մօրս յիշատակ . . . .

Արտիս հառաչք  
Ի' ծոյ մայրեաց յամր լռութեան .  
Զերթ հուսկ ճաճանչք  
Նըւաղ լուսնոյ սպառեցան :

Վին հեշտալուր . . .  
Ինչպէս օդոց մէջ թռչնոց նուադ՝  
Խառն ընդ զեփիւռ  
Լսուէր երդոցդ արձագանք :

Տուր ինձ դաշնակ  
Ոգել անոյշ ըղճայրենիս .  
Յորմէ անքակ  
Կայ եւ մընայ հէգ հոգիս . . . :



## ԵՂԵՐԵՐԴ

Տէր լնյս իմ եւ կեմնք ,  
Տէր Հըզօր , Անհուն .  
Տուր քաղցրիկ սփոփանք  
Թշուառ իմ հոգւոյն :

Խօսնակք քաղցր այգուն ,  
Առ Քեզ նախերդեն .  
Հոյլ ի' հոյլ ծաղկունք  
Փթթեսցին յԵղեմ . . . :

Թուչիկն յիւր բունիկ ,  
Արդ ժատի խաղաղ .  
Հանդչի ի' մօր գիրկ՝  
Մանկիկըն մատաղ :

Ո՞հ , լոկ Հայ պանդնւխան՝  
Զունի բնաւ դադար . . .  
Սրափիկն մռ , Քեզ յուխտ ,  
Բ՛վ Հաստիչ անձառ . . . :

ԱՌԱՋՈՂՈՎԱԿ

ԱՐԻՍՏԱԿԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԵՒՐԱԲԵԱՆ

— 666 —

ՇԵՐ

Ողջայն Քեզ ողջայն ոգիդ սիրունակ,  
Զարկ քընարդ հրաթել զուարթ, երկնադաշնակ.  
Մինչ հարսին վերնոյ սուրբ առագաստիկ՝  
Ելնես յասպարէդ, հեղլով ուխտ ջերմիկ:

Անդ երկնահանդէս եւ զոհք աստուածեան՝  
Սլանան հոգեթեւք զինչ խունկ ի' խորան.  
Փանի՛ հեղ մազթանք եւ խանդք սիրավառ,  
Ո՛հ, յայնժամ օրհնեն ըզթէր սըրբակառ:

Ուր քրիստոսադէն ոգիք խանդակաթ,  
Փանի՛ հեշտ արտօսր ցողեն լուսազուարթ.  
Ուր սիրտք կ'կազմեն սեղան սիրալի,  
Յոյս եւ Սէր ձօնեն անդ անմահ Փրկչի . . . .

Քաջալերեաց դու ալ, Նորապլսակ,  
Արդ գդուէ զՍէր սուրբ, անբիծ Նահատակ.  
Դիր սըրտիդ վըրաց զերկնայինըն Խաչ,  
Ե'րթ ի' Հայաստան, ձայն տուր, ծն յառաջ:

Եւ անդըր կանգնէ աւերակաց վրան,  
Աստղահիւս պճնեալ քոյին սուրբ խորան.  
Անդ խնդրէ յերկնից աչօք ցօղագին,  
Յհյս, Սէր, Լհյս եւ կեանք մեր թշուառ Ազգին . . . .

ՊԱՆԴՈՒԽԾՆ ԵՒ ՎՃԱԿ

Վըտակ, վըտակ,  
Զի՞ զըւարիթ՝  
Ժպտիս յալեակ,  
Կամ ի՛ վարդ :

Սփոէ պանդուխտ  
Քեզ ծաղկունս,  
Լուսացնցուղ՝  
Զարտասուս . . . :

Քեւ դաշտք, հովիտք՝  
Կ'պճնին .

Քեւ մարդարիտք  
Փայլեսցին :

Հանդիր, հանդիր  
Սի վայրիկ .  
Ո'վ սիրալիր  
Սեղմ ալիք .

Տար հառաչներս՝  
Հրատոչոր .  
Ի սրտիս ուխտեր  
Անխոտոր :

Ա'նդ յաւերակս՝  
Հայրենի .  
Եւ կամ հիւղեակ՝  
Պանդիսի :



## Ն Ա Խ Ա Ս Ա Ր Դ

Ննջէր քնութիւնըն հանդարտիկ ,  
Գգուէր զեփիւռ մորչ դալարիք .  
Ետ աւետիս խարտեաշ լուսինն ,  
Խաղաղութեան ժամն առաջին :

Կիսանըւաղ աստեղը ժմտին ,  
Իբրեւ զուարթունք ո՛հ լուսածին .  
Եւ կոյս Ողին հայրենասէր՝  
Աղաւնակերպ թռչի յաւերս :

Անդ յերկինս աչք իւր կայլակէ ,  
Ու զհայրենիս ազնեալ տեսնէ .  
Լանջք Հայկաղանց ուր գոհ կրկնեն ,  
Փառաց երգեր , եւ Սէր ամեն :


Յոր սիրտք ի' սիրտ ցնծան ի' խինդ ,  
Սփուեն ծաղկունս դեռափըթիթ .  
Եւ բիւր մաղթանք երկնից ձօնեն ,  
Ցաչաց լուրիթ ցողք յերկիր կաթեն :

Ո՞ւր նաւասարդ , մւր փառք եւ թագ...  
Եւ դուք դստերք , մւր ձեր կաքաւք...  
Ո՞ւր ջերմ համբոյրք եւ կաթողին՝  
Ցոյց խրախուսէր Հայ պատանին :

Թո՛ղ Հայ մանուկն յոյս ի' սրտին՝  
Երդէ ազատ իւր Հայրենին .  
Լոյս ի' հոգին եւ Հայ կուսանն՝  
Հիւսէ պըսակո Եղեմական :

Թո՛ղ հայրն առնէ ի' մանկաւոյն ,  
Ջերմ , խանդակաթ համբոյր սիրուն .  
Խոկ մայրն զթոտ դառն արտասուէ ,  
Վերասլացիկ զորդին յիշէ :

Երդս անուշակ Մասեաց Մուսայն՝  
Հնչեցընէ յԱմանորայն .  
Ուկեկատար Հայոց լերանց ,  
Եւ մահաստուեր Հայ դամբանաց :



## ՄՈՒԻՇԱԿՆ


Մէնիկ շրջէի  
ի' ծաղկանց տաճար .  
Ո՞ւր շողն արփենի  
Խայտայր ի' դալար :

Կարմրաթել շրթունք  
ի' ցօղ ժպտէին .  
Լուսեղբն զուարթունք  
Պըսակս սփոէին :

Համեստ Մանիշակն  
ի' շաղ թըրթըռոռն ,  
Խաղար զերթ մանեալ .  
Երկնից դողդոջուն :

Զուարճացիր Ծաղիկ ,  
Գոււ զարդ մանկական .  
Զի պանդուխտ հոգիք՝  
Քեւ պճնին , խայտան :





## ԳԵՐ Ե ԶՄԱՆՔ

Տըխուր շիրիմք իմ Հայրենիաց ,  
Խոր մահարձմնք Հայ դիւցազանց .  
Թաղըն փառաց , եւ չուք Հայկեան ,  
Ի' ձերդ հանգչին ի' լըսութեան . . . :

Եւ դնւք նոճիքըդ մահաստուեր ,  
Բեկնրք զինուց հայրենանուէր .  
Հանեմ հառաչք սիրատենչիկ ,  
Ո՞հ . . . զի թշուառ են Հայրենիք ,

Դամբանք կենաց , եւ հայրենի ,  
Երբ ձեզ զգուեն սիւդ դարնայնի .  
Կաթէ պանդուխտն ի' ձեզ ծածուկ ,  
Սրտատոչոր դառն արտասուք :

Անդ մանկըտին զուարթածաղիկ ,  
Եւ հեղանազ օրիորդիկք՝  
Շուրջ բոլորեալ դան ցաւագին ,  
Դառն կայլակք յաչացն հոսին :

Նախադաւելթք անմահութեան,  
Առէք զհամբոյրս իմ տիսրական .  
Մինչ տատանին տիսուր տերեւք,  
Եւ հընչեացին ողբք սըրտաբեկ :

Ահա արցունքս խառնեալ ընդ ջուր,  
Սուր հառաչանքս ի' մեղմ զեփիւռ .  
Խնդրեն ծնողացս հանգիստ շրիմ,  
Հսկել անքուն անար Տապանին . . . :




### Կ Ա Կ Ի Ծ

Անդր, ուր ի' մըթան  
Շրջէին հոգիք .  
Անդ Հայ լուսնկայն  
Սփուէր նըշուլիկ :

Եւ յոդնած ճակատս ,  
Հանդչէր շիրմաց վրայ .  
Տրտում անապատք՝  
Կային լոկ վըկայ :

Անդ դաշտաց հողմիկ՝  
Սրբէր արցունքներս .  
Եւ երկնից ծաղիկ  
Ծիծաղ յիս կաթէր . . . :

Բայց , աւաղ թշուառս  
Զ'էի զուարթ յայնժամ .  
Ցիշէի զիմ Հարս ,  
Անկեալ տարաժամ :



## ԱՌ ՃՆՃՂՈՒԻ

Մինչ ես տարագիր ,  
Գեգերիմ լըոիկ .  
Գարնան սիրալիր ,  
Ողջոյն տամս Ճնճղիկ :

Արձակէ անոյշ  
Ճիչ քո սրտաբուխ .  
Երբ առուակք մեղոյշ  
Հեղիկ հոսեն ուխ :

Ո՛վ քաղցրիկ ձնճղուկ  
Ա՛ն, պամսդըխտիս հետ.  
Խառնէ ձիկդ փափուկ  
Յայս ժամ հեղաւէտ:




### ԵՐԱԳՐ

#### ՀԱՅԿԱԶՆ ՊԱՆԴԻՏՈՅ

Զեզ ողջոյն, ո երազք խաբուսիկ,  
Մըխիթար տարագիր պանդխտին.  
Շունչ ու երգո որ գդուէք արդ լըոիկ,  
Ո՛հ, տարէք ի՛ Մասիս Հայ դաւկին:

Անդ ըսէք թէ սրտիս իմ բաղձանք,  
Խրբու ցնորք մի առ մի ցնդեցան . . .  
Մանկութիւնս եւ հոգւոյս իմ բերկրանք՝  
Տարաժամ ծաղկի նման թոռմեցան:

Պանդխտին յուսոյ ջահք արդ ցոլան,  
Զերթ աստղիկ կիսանուաղ պաղպաջուն.  
Խւր երգերն չեն, ոհ, չեն ցնծութեան,  
Բայց տըխուր եւ ողորմ հեծութիւն . . .





## ՅԵՐԶԱՆԻԿ

ԾՆՈՒՆԴ ԵՒ ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԻՒՆ

ՀԱՅՐԵՆՑԱՆՈՒԵՐ ՄԱՆԿԱՆ



## ԳԵՂՈՆՔ

Սիրոյ Զըւարթնեակ ,  
Ո՛վ քաղցրիկ հոգեակ .  
Գաս յերկնից ծոցոյ  
Զինչ ճաճանչ յուսոյ :

Գդուէ զքեզ հողմիկ ,  
Ժպտին վարդենիք .  
Գեղ Եղեմածին՝  
Ծաղկունք կ'ծըլին :

Գեւ խայտայ գարուն՝  
Ե՛ դաշտ ծաղկասուն ,  
Գեղ երդէ խօսնակ  
Երդով անուշակ :

Լուսին եւ աստղեր՝  
Յօդեն նըշոյլնել .  
Լոյս՝ աչացդ փափկիկ ,  
Յոյս՝ սրտիդ գողտրիկ :

Հողմունք քաղցրաբոյր  
Զօնեն քեզ համբոյր .  
Ծաղկունքն ի՛ հովիտ  
Խայտան քեզ ի՛ ժպիտ :

Ահա բոյր վագոլին ,  
Միւգ գարնանային՝  
Քեզ տան Սէր ու կաթ ,  
Ոգիդ խանդակաթ :

Ճակատ լուսաթոյր ,  
Օ՞ն ննջէ ընդոյր .  
Ծոցոյն մայրական՝  
Գրդարիկ յորերան . . . :

Անդ կայ հրճուալից՝  
Սուրբ Հոգին երկնից .  
Տալ քեզ ձիթենին՝  
Հաշտընծայն Փրկչին :

Սաղիմայ մանկունք  
Ուր սիտեն ծաղկունք .  
Կ'մնչեն հեղիկ  
Զուարթունք երկնայինք :

Հօն հեղամըուռնչ  
Լսուի հեշտ մրմունջ  
Հաւատն , Յոյս եւ Սէր ,  
Միաբան նուազներ :

Ո՞հ , խըլին յայնժամ ,  
Մեղք , փուշք Աղամեան .  
Եւ մեղ նորալոյս ,  
Ծագի արշալոյս :

Անմեղ Միհրանիկ ,  
Ոգի երջանիկ .  
Մեղք եւ կաթ հոսին ,  
Շրթնէդ վարդածին :

Լերինք հայրենի  
Ծաղկին գեղանի  
Շրթանցդ ի' ժըպիտ  
Ո՛վ վարդ դեռափըթիթ :

Աստ զեղուն ի' սիրաս ,  
Յոյս , Սէր եւ ժըմիտ .  
Ծընողաց շրթներ՝  
Կրկնեն - Փառք Փեղ Տէր -:

Նորեկ հրեշտակիկ ,  
Ա՛լ մի լար հեղիկ .  
Ըղքեղ զեղանին ,  
Գդուանք մայրածին :


Ո՛վ աղու Տատրակ ,  
Յօղք քո մանկունակ՝  
Զինչ խնդրեն քնքոյշ,  
-Մեղք եւ կաթ անոյշ :

Տաղք սիրախօսիկ ,  
Օրբեն քեզ, Մանկիկ .  
Եւ կաթ ջամբելով  
Հսկէ մօրն գորով :

Քո պայծառ աստղիկ ,  
Վառէ Հայ սրտիկ .  
Քո պերճ արշալոյս,  
Պսակէ Աղդիս Յնյս . . . :

Կուսին մատունքներ՝  
Զարնեն թող դաշներ .  
Մինչ յօրոցն յուշիկ ,  
Ննջես դու ՄԱՆԿԻԿ . . . :





## ՀԱՐՈՒԵՐԴ

ՄԵԾԱՊԱՏԻՒ ՍԱՐԳԻՍ ԱՂԱՅԻ ՖԼՈՏՈՒՄԱՆ

ԸՆԴ ԱԶՆՈՒԱ.ՓԱ.ՅԼ.

ՆԵՎՐՈՒԽԻԿ ՕՐԻՈՐԴԻ ՍՄԲԱ.ՏԵԱՆ

Մէր սրբազն, դու բոցն ես երկնալվառ,  
Որ տաս Տատրակաց մնչել հեղաքար.  
Քեւ դառնան երկրի տատասկներն ու փուշ  
Ի' վարդ քաղցրաբոյր, ի' շուշան քնքոյչ:

Քեւ ճակատք անբիծ եւ համբուրածին՝  
Զինչ վարդ ու յասմիկ իրար կ' փարին.  
Ուր հրեշտակահիւս եւ երկնաբուսիկ՝  
Մըթին անտառաց սփռեն հովանիք:

Ո՛հ, խաղաղ է ժամնե... ու սըրտաճմլիկ,  
Այն ինչ զոյգ ամոլք կ' ժպտին լըռիկ...  
Անդ վառի հարսնեակն ի' սէր կաթողին,  
Պատանին յուղի յաւիւն երկնային:

Հոն բազմի սեղան սըրտից սիրաթեւ,  
Եւ Արմենուհիք պարեն հոլաթեւ.  
Ուր Հիմէնական ջահք լուսապայծառ,  
Բզպերճ հարսնարանն պճնեն վառ ի' վառ :

Ուրամիս լեր Փեսայդ, եւ Հարանուհիդ կնյս,  
Արդ ի' Զէնջ ցոլան նոր շող եւ նոր լոյս.  
Քընարն հոգեշունչ Զեղ երգէ տաղիկ,  
Սուրբ Ամուսնութիւն, եւ կեանք երջանիկ:

Ու ես ըղմայլած՝ սիոեմ ի' գլուխս Զեր,  
Մրտենեօք հիւսած գեղեցիկ վինջեր.  
Եւ սրտէս բղխեալ ցօղերն անուշակ,  
Զօնեմ որտերնուդ, անմահ ՅԻՇԱՏԱԿ . . . .

1865 Յունիվար 54



## ԱՆՄԵՂՈՒԹԻՒՆ


Անմեղութիւն՝ կնյս ոգի,  
Երկնից գեղզեղ եւ ծաղիկ՝  
Առ քեզ ժպտին վարդենիք,  
Եւ սիրտ կուսից գեղանի:

Մուսայք հնչեն քո անուն,  
Ի' գաշտա Հայոց սիրաբոյր.  
Եւ զքո շուշանն իսկ համբոյր՝  
Բերէ զպատկեր անդ յայդուն:

Պատկեր հոգեաց մեղմանոյշ,  
Մինչ զարթուցեալ քեզ յիշեմ.  
Ոգէ հոգիս զուարթադէմ,  
Յաւերժահարս, Քնյոր քնքոյշ:

Երբ թըրթըռան ցոլք լուսնին,  
Անդր ի՛ կամար աստղաչեայ.  
Ճաճանչագեղ շողշողայ,  
Ի՛ քեզ ցողիկ վարդածին:

Սպիտակազգեստ Հայ կուսանք,  
Քեւ կ'ալճնին փայլ ի՛ փայլ.  
Հայկազն սրտեր տարագրեալ,  
Քեւ ըսփոփուին միմիայն:



Մինչ դմրդք բընութեան՝  
Հովհանք եւ լերինք,  
ՊՃնին կարմրերփեան,  
Եւ ոսկելինջիկ.  
Ուրախ լեր Մաննիկ:

Ի՛ սիրոյ տաճար՝  
Գեղգեղէ թոչնիկ.  
Վարդ, շուշան պայծառ  
Երբ բացուին գողտրիկ.  
Ուրախ լեր Մաննիկ:

Պանդուխտ ծիծառնուկ՝

Գայ ծաղկէ ծաղիկ .

Բերելով ծածուկ

Քեզ, անոյշ լըրիկ .

Ուրախ լեր Մաննիկ :

Երբ կոյս ստուերներ

Մըրմնջեն քաղցրիկ .

Լուսնոյ նըշոյլներ

Սփռեն քեզ ծաղիկք .

Ուրախ լեր Մաննիկ :

Մինչ տեսնես եղբօրդ՝

Ճողաթուրմ բըրիկ .

Լի արցունքով յորդ

Յայնժամ դու հեղիկ ,

Ո՞հ, լուր ինձ Մաննիկ . . . :



Հ Ա Ռ Ա Զ Ա Ն Ք

Լալով մեկնիմ քենէ ով մայր,  
Տուր համբոյլներդ ինձ գողդոջուն .  
Աչքերդ դարձուր յԵրկնից կամար,  
Դիտել անդըր զասաղ իմ սիրուն :

Անմահ Աստուած հէդ պանդխտից,  
Աչք՝ յարտասուս, սրտիկս՝ հառաչ,  
Տնմ մօրս եւ քեռ համբնյր ամբիծ,  
Եւ բորբոքի անձկավառ լանջ :

Ողջն Փեղ կոյս, զոր սիրէի,  
Արէւ, լուսին, ծնվ եւ աստղունք .  
Սէր, ո՞հ ի' հող սեւ ամայի,  
Սփռէ լոյս, ցող եւ մորչ ծաղկունք :

Սէր, Սէր, ո՞հ տուր պանդխտին Յնյս . . .  
Յոյս մը քաղցրիկ եւ մշտավառ .  
Որ հոդիս թեւս առնու, խրախոյս,  
Դառնալ յԵրկիր իմ բնադաւառ :



ՀՈՒՍՆԱԿ

ԱԻԵՐԱԿԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻ

— 6 —

ԵՂԵՐՔ ՊԱՆԴԻՏԻՆ

U.

Ա՞յ իմ լուսնակ տրտմազգեցիկ,  
Երբ քու աղօտ ժըպիտներով՝  
Մութ գիշերոյն փայլիս յերկինք,  
Աւերակաց լոյս սփռելով։

Պանդիստին դառն հառաջանքներ,  
Թուջին յաւերս եղերերգել.  
Սիրուն լուսնոկ, քո ճաճանչներ,  
Նրժդեհ հոգեաց տան արտասուել:

Այս աւերանկք, այս սեւ հողեր,  
Երբեմն անզոյդ փառաց որրան.  
Արդ մահաշուք եղան դաշտեր՝  
Հայ-Հայրենեաց լնուռ գերեզման :

Այս այն երկիր, ում նախանձէր՝  
Պարսիկ, Հռուոմն եւ Ասորին.  
Հիմայ իրեն միայն աւեր՝  
Սուր, գերութիւն եղաւ բաժին . . .

Ա'ստ Թորդումնան նահատակք քաջ,  
Թռեան ի՛ գունդն երանաւէտ.  
Ա'ստ դիւցաղունք հայրենասքանչ  
Հեղին արտօսը լուսահետ:

Դեռ արիւննին ահ, չէ ցամքած . . .  
Ե' յաղթանակ մեղ հրաւիրեն . . .  
Հոյլ մրտենիս կան պատրաստած,  
Հայկազն ճակատք պղնել կ'ուզեն :

Ահա հողմունք քաղցրածածան,  
Գդուեն մեր հարց լըռին շիրմակք.  
Ծաղիկք սփուեն եւ անթառամ,  
Բերելով մեղ քաղցր Յիշատակք :

Տրտում, տըխուր տաղս ողբաձայն,  
Երգէ պանդուխտ ամեն գիշեր .  
Աչքեր ցօղեն ի' լըռութեան,  
Դառն արտասուաց մեղմ կաթիլներ :

Ահա հանդարտ համայն ընութիւն,  
Լուսնակ, վառէ կանթեղդ ոսկի.  
Եւ մինչ երկիրս հանդչի ի' քուն,  
Հսկէ աւերս իմ հայրենի . . . :

❖

Մուսայն Հայոց դեռ նոր երգէր,  
Պանդուխտ, քո յոյսն ու երազունք.  
Կ'պղնէին ճակատդ վարդեր՝  
Հրեշտակավունջ սիրուն ծաղկունք :

Գիշերն էր պարզ, հովերն ի' շունչ,  
Վարդակարօտ պըլազուլն երգէր.  
Առուակ՝ կարկաջ, ջուրն՝ ի' մըրմունջ,  
Մատաղ թռչնեակն հանդիստ ննջէր :

Զինջ Բիւրակնեան լային աղբերք :

Եւ « գըթութիւն » մըրմընջէին .

Մեղրայ գետոյն մեղմ հոսանքներ ,

Դառն արցունքներդ մեղ քերէին :

Մինչ քո նըւաղ լուռ հեծեծանքդ ,

Խ' յաւերակս երթար , հանդչէր .

Ո՞հ երկընքէն Հայ լուսնկայն ,

Գերեզմանաց վրայ ցօղք կաթէր . . . .

Չ .

Ընդէր նըժդեհ Հայ պատամիք ,

Ծանրաթախիծ յաւերս նստած .

Արիւն արտօսր սրտաճըմիկ ,

Առատ ցօղէք արխուր յաչաց :

Ընդէր կայք լուռ , անձկակարօս՝

Հայրենաղիրկ Ասքանաղեանք .

Աւերակաց մէջ մահահոտ ,

Զինչ խնդրէք դուք , — Հայոց նըշխարք :

Ա՞ստ Հայկ , Արամ հանդչին ի՞ քուն ,

Եւ Արմենակ ահեղն մարտիկ .

Տիգրան , Վահագըն դիս ցաղուն ,

Ու վեհ Արայն վարսանաղիկ :

Հռո կ'նիրհեն Պարթեւ Տրդատ ,

Եւ թադապսակ բիւր ճակատներ .

Վարդան , Վահան , Աշոտ , Ամբատ ,

Մարդկութեան քաջ անդրանիկներ :

Հոմ ննջած են Արշակունիք,  
Ու Ղեւոնդեանց քաջ ընկերներ .  
Կամ քաջալանջ Բագրատունիք ,  
Բարձրագըլուխ վեհ առիւծներ :

Ո՛վ գիշերոյ Հայաստանեայց՝  
Աստեղք, լուսնոյ հետ ծագեցէք .  
Եւ յԱրտազու վըրայ դաշտաց ,  
Միաբան լնյս, լնյս սփոեցէք :

Դ.

Ծաղկէոնեան դիւցազնուհիդ իմ սիրուն ,  
Ահա որդիքդ պսակ հիւսեն քո ճակատուն .  
Արդ քորք ուեղբարք, հարս ու փեսայն , հարք որդիք ,  
Էղքեւ սփուն վարդենիք :

Մինչդեռ վարդից վըրայ դարձնեմ նայուածքներս ,  
Անդ տեսանեմ քո կուսագեղ համբոյրներ .  
Երբ ունկըն դնեմ փափկիկ հողմոց ի' զով շունչ ,  
Անուանդ անդ կայ մեղմ մըրմունջ :

Մինչ Հայկաղանց ըընագաւառն ինդրեմ ես ,  
Ուր երբեմն էր փառաց , շրքոց ասպարէս .  
Երկնագումար հայորերոյն շառաչիւն ,  
Անդ լըսին ձայնք եւ հծծիւն :

Նստի պանդուխտն աստ առ եզերք վըտակին ,  
Ողբոցն ի' ձայն մայեն դառինք սրտագին .  
Անդ Հովուհին երդէ ի' որինդ ողորմիկ ,  
Գերեզմանաց Հայրենիք ....

Աստ ոմն յենու ի' սուրբ նշխարս սուրբ Հարանց ,  
Ուր կան զըրեհքն ու սաղաւարտք դիւցաղանց .  
Այլ ոք ի' դաշտս հայի տըխուր եւ միայն ,  
Ուր թշնամիք փշրեցան :

Հայաստանեաց աստ կուսական կայ ոգին ,  
Արտասուաթուրմ՝ աւերակաց ի' զընին .  
Ուր կ'հեծէ հէք ալեւորն դողդոջուն ,  
Զարեւ Հայոց եւ զարիւն . . .

Դիւրաթառամ որպէս ծաղիկ ի' հովտի ,  
Անմեղ զըւարթ Հայկազնուհիք գեղանի՝  
Աւաղ . . . ննջեն անմահունակ յայս դամբանք ,  
Դեռափրթիթ Հայ շուշանիք . . .

Ո՛հ , Երբ բաղդին փառք ճոխութիւնքն ու հրճուանիք ,  
Հայ սրտից մէջ պիտի դանեն արձագանիք . . .  
Այն որ այսօր ունի եւ վիշտ անհամբոյր ,  
Պիտի բուժին քաղցրաբոյր :

Խինդ եւ վայելք կրկին դայցըն լուսահետ ,  
Ցեղեմական զրախտավայրիկն անձկաւէտ .  
Ուր ժպտախառն յարդարեմ վին քաղցրավանկ ,  
Գողար ուռենեաց շուքին տակ :

Ե.

Գոււ ալ լուսին , ել յասպարէդ ,  
Մերկացիր քօղզդ տըմոյն .  
Սփոք յաւերս իմ աղեկէդ ,  
Ոսկի թերթերդ շողշողուն :

Պահ մը թող այն գերեզմաններ ,  
Ուր նախահարց սուրն ու թագ .  
Սուդ ըզգեցան բազում դարեր ,  
Յոր լըռեցին իրենց փառք :

Փայլուն լուսնակ , Հայ պանդխափկ ,  
Ի' քէն խնդրէ ըսփոփանք .  
Միշտ ձօնելով սիրատենչիկ՝  
Խւր դողդոջուն հառաջանք :

Հայ – Հայրենիք կ'երգէ պանդուխտ ,  
Վիշտն ու կակիծ մոռնալով .  
Եւ տայ քեզի խւր վերջին ուխտ ,  
ՀԱՅՐԵՆԻՔ միշտ պաշտելով :





## Սիրծ ՆժԴԵՀ

Նըմդեհ դու սրտիկ,  
Զայնիւ թրթռական .  
Զի՞ հեծեա յուշիկ,  
Հանդոյն ծիծեռան :

Ըզմի՞ հառաչես ,  
Ո՞հ , աղու հոգեակ .  
Երբ փայլին ի՞ քեզ ,  
Ծիծաղ մանկռւնակ :

Նորեկ հրեշտակիկ ,  
Երգեամ , մի լըռեք . . .  
Սէր եւ Հայրենիք ,  
Որ վառին սրտեր :

Հոգւոյդ հառաչներ ,  
Երբ յերկինս թռչին .  
Նորափթիթ վարդեր ,  
Ի՞ շիրիմս թռռմին :

ԼԵՐԻՆ Ք

Մասիս, Սեպհուհ պերճ լերինք,  
Սրարատեան դադաթնւնք .  
Աչք իմ դառնան անդր յերկինք,  
Կաթեն ի' ձեզ իմ արցունք :

Զերդ դեռաբոյս մանիշակ,  
Հանդչիմ ի' ծոց մարմանդից .  
Սլանայ թեթեւ հառաչանքս  
Ի' դաշտ սիրուն Մուսայից :

Հըսկայք լերանց հայրենի,  
Սփոփանք էք դուք նժդեհին .  
Եւ տայք աւիւն կենդանի ,  
Խոնջեալ ոգւոյ պանդխտին :

Դաշտաց անքուն հըրեշտակ,  
Յաւերժ որրան մարդկութեան .  
Թոնդ իմ երգոցս արձադանք,  
Ժայռոտ կողիդ վրայ թնդան . . .

Ոհ', ինչ քաղցր է Ձեր ճակատ,  
Երբ մորչ ծաղկունս գգուելով  
Զըւարթ թռչնոց պէս ազատ,  
Ճեմենք վարդեր քաղելով :

Թոնդ բարձ ըլլայ ինձ Ձեր դիրկ,  
Շնչեմ ազատ թոնդ հողմունք .  
Մինչ ճնշեն զիս ցաւք, լալիք,  
Եւ ցամքած են իմ արցունք . . .

ՀՈՎՈՒԵԱԿ

Ո՞ւր սիրուն Հովուեակ,  
Ճեմ առնուա զըւարթ .  
Մինչ վարդ , մանիշակ՝  
Ժպտին ի' մարմանդ :

Միթք գհետ գառանց ,  
Հընչելով սըրինսք  
Վաղես ի' լերանց ,  
Տրտում եւ լրոիկ :

Ա՞նդ երգէ Հովուեակ ,  
Ի' հրճուանս , ի' վիշտ .  
Անուշիկ նըւագ՝  
Հայրենեաց , դու միշտ :





## ԵՐԳ.

ԹԱՏՐՈՒՆԻ

ԱՐՏԱԿԱԶԴԵԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ



Մինչ բիւրակեայ յափանց կարդան մեղ խրախոյս ,  
Զուարթունն Հայոց անդէն երդէ քաղցրիկ Յնյա .  
Եւ բիւրեղեայ Մասեաց սարէն պերճ Մուսայն ,  
Ողջնյն յըզէ յԱրտաւազգեան տեսարան :

Հռո դարուն վարդապսակ ,

ՊՃնէ մեր յաղթանակ .

Հռո սփռէ փունջս վարդից ,

Գեղաժմիտ վառ այտից :

Աստ դարնանագեղ դարթնու բընութիւն ,  
Եւ յեթերս փայլի անմահ Հայութիւն .  
Ուր ոսկի նշոյլք յերկնուստ թօթափին ,  
Եւ դաշտքըն Հայոց լուսով պըսակուին :

Մինչ ժպտին հրեշտակը՝

Ե՛ հոյլս աստեղաց .

Համնին արձագանք .

Հայ գերեղմանաց :

Ո՞հ, կոյս ողիդ Հայաստաննեայց,  
Երջիս յաւերս լուռ՝ Հայրեննեայց . . .  
Արդ գլխոյդ նոր պըսակ ՚իւսեն,  
Սիրուն որդիքդ քեզ մուցած չ'ե՞ւ:  
Զեռն ի' սուսեր,  
Սիրտք վառ ի' սէր.  
Միշտ կ'ցանկան,  
Քու վրկութեան . . .



ԱՌ ԾԻԾԱՌՆ ԱՐՏԱԼԱԾԻԿ

Գարնան Սուրհանդակ ,  
Բընութեան պըսակ .  
Ո՞հ , արտալածիկ՝  
Ո՞ւր սուրաս այժմիկ :

Գարձիր Ծիծառնիկ ,  
Յազատ քո բունիկ .  
Տուր ըզջերմս համբոյր ,  
Գգուանք բազմաբիւր :

Բաղդիդ երջանիկ ,  
Խանձին բիւր թոչնիկք .  
Քեղ զարնեն քընար ,  
Ողիք սիրավառ :

Քեւ պանդուխտն հրճուի ,  
Գաշտն ու ծոր ծաղկի .  
Ո՞ւր փեսայն երդէ ,  
Եւ Հարսնեակ պարէ :

Ե՞րթ , թըռիր հիւղեակ ,  
Պանդխտին սենեակ .  
Գգուէ զայն քաղցրիկ ,  
Ծիծոնւն նազենիկ :



## Ի ՄԱՅԻՍ

Ծաղկապլոսակ Մայիս քաղցրիկ,  
Ժըսիտ բնութեան դուարթագին .  
Դու տաս վթթիլ վարդին փափկիկ,  
Եւ խանդ սոխակին :

Քեւ յանտառաց գայ դայլայլիկ ,  
Ժպտի լուսնակ ի' մայրեաց .  
Վարդ եւ շուշան բուրմամբ գողտրիկ՝  
Խնկեն առ Աստուած :

Քեւ փունջը ծաղկանց սփոկին յԵրկնից ,  
Գառինը մայեն խնդագին .  
Ուր գեղգեղէ Հովուեակն ամրիծ ,  
Ի' դաշտ մարդածին :

Ուր հանդարտ կան Հայոց առուակք ,  
Եւ հեղաշունչ են հողմունք .  
Անդ պանդխտին լոկ կայ հոգեակն ,  
Որ կաթէ արցունք . . . :

ԱՌ ԱՌՈՒԱԿԻՆ

Ով դու Առուակ ծաղկալի ,  
Բաժիշտ սիրոյ պանդխտի .  
Մանրիկ ալեօքդ տառ համբոյր ,  
Դաշտաց , ծաղկանց քաղցրաբոյր :

Կայտառ Առնւ սիրավանդ ,  
Ի՞նչ անոյշ են քո դաշնակը .  
Երբ տան ըմպել շուշանաց ,  
Կամ ծարաւի նշդեհաց :

Վարսադիտակըն սօսեակ ,  
Ըզքեւ սփոէ հովանեակ .  
Քաղցրանըւագ թոչնեկիկն  
Ըզքեւ կաղմէ զիւր բունիկ :

Ե՞ջ պաղպաջուն քաղցր ալեակ ,  
Իրբեւ լերանց մէկ նըւագ .  
Եւ յայնժամ երթ , անց հեղիկ ,  
Գդուել , սողալ ի' դաշտիկ :



## ԱՐՁԱՆ

ԵՐԱԽՏԱԳԻՏ ՈԳԻՈՅ

Ա.Ռ.

## ՀԱՅԿԱԶՆ ՔԵՐԹՈՂՍ ԹՈՎՄԱՍ ԹԵՐՁԵԱՆ



Զարթիր Փոյր սրտիս՝ Մուսայդ երգեցիկ,  
Տաւիղդ յարդարէ մատներով փափկիկ .  
Պճնեն ըզճակատդ ճաճանչք ու ծաղկունք ,  
Իբր ըզհոյլ թիթռանց թռչախն երազունք ,

Օ՞ն, յաւերժ փառաց վիհ Քերթողութիւն ,  
Դու լուսափեառուր հրեշտակիկ սիրուն . . .  
Կազմէ մրտենեաց պըսակ գեղանի ,  
Ե՞ վըսեմ ճակատ Թովմաս Թերգեանի :

Դու անզուգական հոգւոյս Բարերանը ,  
Որ ըզմատունս իմ մարզեցեր ի' քնար .  
Ու յամայի սիրտ՝ յանվարժ , Դու՝ ոգի ,  
Դրոշմեցիր զաւիւն փառաց հայրենի . . .

Անմահ ըզճաշակն ինձ Քերթողութեան ,  
Ետուր աննախանձ ոգիլ ի' մրցանս .  
Զըւարթ ես յայնժամ ուսայ թոթովել ,  
Տըղայ հընչմունքով Հայրենիք եւ Սէր . . .

Ուսայ, ո՞հ, ի' քէն զվեհն Ազատութիւն,  
Նախերգել եւ զՓառս, Յոյս՝ ողիք զուարթուն.  
Եւ թեթեւ սլացան երգոց արձադանք,  
Մինչ ի' Հաշտենից բուրազըւարճ դաշտք :

Ո՛վ շընորհագեղ Հանձար դու վըսեմ,  
Զինչ տամ ֆեղ արիտուր երկանցդ փոխարէն.  
Ծաղկունս սվուեմ ֆեղ, թէ քաղցրիկ արցունք . . .  
Յանմահութիւն անդր աւանդեմ դանունդ :



## Շ Ա Խ Շ Ա Ն

Ի' բոյր քո անոյշ,  
Շուշմն անմեղիկ .  
Սիրտ իմ ամեն ժամ  
Տոչորէ սաստիկ :

Գու անմեղութեան՝  
Նըւէր թանկագին .  
Ընդունէ եւ ոէրս  
Ի' մէջ քո սրտին :

Կետածիդ աչքէդ  
Վէրք սրտիս կ'ուգան .  
Ուխտեցի ընդ քեղ  
Կալ յաւերժական . . .





## ԳԵՐԵԶԱՉՈՒՔ

Իջէք Մուսայք Ասքանաղեան,  
 Լուծէք ըզքնար դիւցազանց .  
 Օ՞ն, փութացէք զինուց հանդէս,  
 Նուագել զաճիւնս քաջ արանց :  
  
 Վահագնածնունդ քաջք՝ ի՛ Մասեաց,  
 Զայն տուք, թողէք ըզդամբան...  
 Գեռ սարսափնիդ եւ հոգեաց սէր,  
 Հայ արեանց մէջ կ'իսայտան :  
  
 Գեռ կ'զողան ոզիք դժոխոց,  
 Տեսեալ զաղեկս ահագին .  
 Վիշապամարտ պերճ հսկայներ,  
 Երկինք յակձիոս զեղ նային... :  
  
 Զեր նայուածքէն մայրք եւ լերինք՝  
 Մասեաց բարձունք շարժէին .  
 Եւ երկնային պայծառ զուարթունք,  
 Հանդիսաղիլ ժալտէին... :

Իսկ վահաննիդ արդ բարձ առած՝  
Ննջէք յԱրտաղ ի՛ լոռւթեան...  
Ո՞ւր են մարտկաց ձերին կաքաւ,  
Դիպաղեղնաք Հայկազեան:

Մասիս, Մասիս՝ դամբան քաջաց,  
Վեհ օրտերու որորան...  
Յերգելդ ըզփառս, զարթնուն քաջեր՝  
Ե՛ լուսաճեմ Շաւարշան . . . :

Զեր վրայ արցնւնք հսկեն աչացս,  
Արցնւնք ցասման բոցակէզ.  
Հոգւոյս արխուր հառաչանքներն՝  
Առ Զեզ դառնան աղեկէզ . . . :





## ՉՈՅՆ ՊԱՆԴԻՍՈՒԹԵԱՆ

Սոխանկ դ արնայնի,  
Խնչու չ'ես երգէր.  
Ուրախ եւ զըւարթ,  
Հայրենի տաղեր :

Շնչէ յիս զեփիւռ,  
Շնչէ, զովանամ.  
Թռիր ի' դաշտակ,  
Ուր հանդէելու դամ :

Իմ արտասուացս մէջ  
Խառնես քռ վարդեր.  
Մինչ պանդուխտ վասնեմ  
Մանկական ժամերս :

Ո'հ, սիրահար եմ,  
Քռ երգիդ անոյշ.  
Երգէ, ահ երգէ  
Զըւարթնեան քնքոյշ :

Օտար աստեղց տակ  
Յաւօք կ'հիւծիմ.  
Հարցըս կարօտով,  
Անդուլ կողկողիմ:

Հայ արցունքներով,  
Օտար երկիրներ՝  
Թանամ տրտմակոծ,  
Ցերեկ ու գիշեր:

Երջանիկ ափունք,  
Քեզ գամ համբուրել.  
Ուր ծաղկին ձորեր,  
Ծաղկամբք ոսկեթել:

Ցոր նուագեն թռչնիկք,  
Քաղցրամոռունչ երգեր.  
Ուի գաշտ կաքաւեն,  
Սիրուն աղջիկներ:

Թո՛ղ սփոք զեփիւռ,  
Բուրմունըս քաղցրիկ.  
Թո՛ղ գան ու խայտան,  
Գոհար, Շուշանիկ:





## ԱՐՑՕՍՐ Ի ՏԱՊԱՆ

Երբ սիրուն դաշտէն չնչէ մեղմ հողմիկ,  
Կ' սիրտ պանդխտին տալ համբոյր զովիկ.  
Չ' են ցրուիր վըշտեր, կարօան, անձկոթիւն,  
Չ' են սփոփեր յայնժամ պանդխտիկ Հայուն.  
Այլ բիւր հառաչանք սրտէն սըլանան,  
Աչերն ալ ցօղեն. Արտօսր ի' Տապան:

Առ' լոտուն ըզմայըն երբ յիշէ լալով,  
Լըցուի պանդխտին սիրտ դառըն վէրքով.  
Եւ մինչ յերեկոյն տեսնէ դշայ աղջիկ,  
Զարթնուն ի' միտս իւր Յիշատանկք քաղցրիկ.  
Եւ յայնժամ աչերն հեղուն տիրական՝  
Կարթառով լեցուած Արտօսր ի' Տապան:

Մինչ լրսուին սըրինգք հովուական երդոց,  
Անդ պանդուխտն հեծէ ի' տրտմագին կոծ.  
Հո՞ն իրեն վէրքերն՝ անձուկ եւ կոկիծ,  
Հո՞ն դառնան ժըպիտք, յաղէտս եւ թախիծ.

Եւ երդէ պանդուխտն ըզմայրն Հայաստան,  
Կաթողին սփոէ Արտօսր ի' Տապան:

Ի' նըշարս հաւուց եւ հայրենական,  
Երբ չըջի լըոիկ ոգին կուսական.  
Ցողաթուրմ աչօք անդ յեցեալ ի' սնար,  
Պանդուխտն խնդրէ զիւր հօր շիրմին քար.  
Հո՞ն կ'ուզէ ձօնել համբոյր սիրական,  
Ի' տըխուր աչաց Արտօսր ի' Տապան:

Մինչ ճախրէ լուսնեակ ի' յերկնից կամար,  
Պանդխտին մատունք լարեն ըզքընար.  
Երդել Հայրենիք, Հայրենիք սիրուն,  
Փառք եւ կեանք միայն ճշմարիտ Հայուն.  
Եւ պանդուխտն յիշէ ըզդրախտ Եղեմնան,  
Կաթելով աչէն Արտօսր ի' Տապան:

Ահա ճիչք մանկանց, եւ ճայնք խնդութեանց,  
Արձագանք կ'ուտան հայրենի դաշտաց.  
Մինչդեռ սիրաք ի' սիրտ, Հայկեանք առ Հայկեանս,  
Երդեն ուրախ, զուարթ տաղեր Գողթական.  
Հո՞ն խմբեալք ի' ծոցդ ովլ մայր Հայաստան,  
Դադրին Արտասուք հոսեալք ի' Տապան . . .

### ՅԱՅԳԱՆՈՒՅԻ

Ոսկեվինջիկ չքնաղ գարուն ,  
Պճնել կ'ուզար Հայոց դաշտիկ .  
Անմեղ զուարթնոյ մը պէս յայդուն ,  
Զարթոյց սրտիկս յերդ , դայլայլիկ :

Այն օրուընէ երգեցի զՁեկ՝  
Ո՛վ դերեզմանք վեհ դիւցազանց .  
Այն օրուընէ հառաչք սրտէս  
Առ Ձեզ թռեան թեթեւասլաց :

Աստուածապերձ լերինք Մասեաց ,  
Արիւնոռոզըն Շաւարչան՝  
Դժտակ կային յաւերակաց ,  
Մինչ երգէի տաղս ողբածայն :

Քարածորան Եփրատ , Տիգրիս ,  
Եւ Երասխայ քառավագ ջուր .  
Մեղմաթաւալ սահին յալիս ,  
Խանդ սրսկելով յիս , յընդհանուր :

Տիգրանակերտ եւ Արտաշատ ,  
Անմահ բեկնրք դիցանըւէր .  
Եւ զԱրմաւիր , Վաղարշապատ ,  
Նըկատէի սիրտ ի' յերեք :

Եւ դու Անի , պարծմանք Հայոց ,  
Վերջին դու Յնյո . . . Փառք Ասիոյ .  
Քեզ զարծագանք փառացս երգոց՝  
Յայդուն ձօնեմ ի' պերձ Գառնոյ . . .

Ի ՀԱՆԴԵՍ

ԶՈՐՅՈՒԹԻ ՏԱՐԵԴԱՐՁԻ

ԱԶԴԱՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

— ๔ ๕ ๖ ๗ ๘ ๙ —

Ա.

Ահա յերկնից ժպտի Աստուած քաղցր առ մեզ,  
Մինչ ձիթենեաց ոստ ի' ձեռին դանդէս .  
Ուխտ ի' բազին սիրոյ՝ դնենք ոհ , սիրոք մեր ,  
Կղճք մեր թռչին թռղ ի' լուսոյ կամարներ :

Ամպերուն մէջէն ,

Կիսանուաղ աստղեր .

Պըսակ մեզ սփռեն ,

Ու զուարթ նայուածքներ :

Ապնունք Արամեան օն առէք ի' նուագ ,

ԶՍահմանադրութիւնն՝ Հայուն Յնյան ու Փառք :

Բ.

Զըւարճացիք որդիք սիրոյ՝ Հայութեան ,

Ահա Զեր ձայնք հասին երկնից ի' խորան .

Փոխան փշոց՝ վարդք վիթթեցան քո դաշտեր ,

Եւ իրաւանցդ արդար սահման քեզ ետ Տէր :

Թռղ աչքերդ դաղրին ,

Արցունք ցօղելէն ,

Զի Հայկայ ճակտին ,

Աստեղք շողշողեն :

Որդիք Արամեան , ծագի՛ Արշալոյա ,

Դրսշմբն ի' ճակատ երկնաճաճանչ Յնյա :

Գ.

Խքը յաւերակս լուռ հսկես մայրդ Հայաստան,  
Աչքերդ ուղղէ, արդ ի' կամար Աստուածեան.  
Տես աստղն Հայուն ինչպէս խայտայ լուսավառ,  
Լիաբերան օրհնէ զորդիսդ վրկարար:

Օ՞ն, Մուսայք Մասեաց,

Ի' մէջ դաքերուն.

Հնչէք Հայկաղանց,

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ:

Որդիք դիւցաղանց, օ՞ն գրկենք զիրար,  
Օրհնենք մեր Սուլթանն՝ ԱԶԻՉ Վեհափառ:



ԱՌ ՆՈՅՆ

Հքեշտակ Մասեաց մրտենիներ ի' ձեռին,  
Արդ մեղ ձօնէ համբոյր սիրոյ կաթողին.  
Մեղը հոսին իւր գեղեցիկ շրթունքն,  
Վարդեր ծըլին իր զուարթագին ժըպիտէն:

Իւր մատունք կ'հիւսեն՝

Դիւցաղանց պերճ պսակներ.

Հայ բաղդին վրայ սիրեն,

Ցուսաշող նշոյլներ:

Յաւերակաց Հայաստանի երգք հնչեն,

Տան արձագանք այն սրտերուն՝ որք քաջ են.

Ալիք՝ ալիս հեղահամբոյր ողջունեն,

Ծաղիկք՝ ծաղկանց թեթեւ թեւօք կ'դգուեն:


Այն քնքոյշ վարդենիք,  
Զոր երկինք մեղ տըւին.  
Ո՞հ, եղան հովանիք,  
Անմեղաց սեւ բախտին :

Հայուն սրտին խորին վէրքերն թաղուեցան,  
Ժամանակին հզօր ձեռօք ի' դամբան.  
Հայուն աչքին ալ քաղցրանան դառն արցունք,  
Սէր կ'հնչեն մինչդեռ իրեն լի շրթունք:  
Վարդանայ վեհ դամբնիք,  
Թող նորէն ալ ծըլին.  
Մինչ Հայկայ քաջ որդիք,  
Զուարթ երգեն Հայրենին :

Մեր արտասուաց մէջ մարեցան ով Հոյեր  
Աստուածային այն ահաւոր կայծակներ .  
Երբ հաշտութեան ձայնք կրկնեցին ամեն սիրտք,  
Երբ քաղցր աչօք մեղ ժալտեցան ոհ, երկինք,  
Անդ դարձաւ Աղաւնեակն,  
Տալով մէծ աւետիս.  
Զուարթ բերաւ յաղթանակն  
Հաշտութեան վեհ Ազգիս :

Զարթնուն քաջերն ի' բնագաւառն ի' հանդէս,  
Ուր պերճ փառաց եղեւ որրան ուասպարէս .  
Հրձուի երկիր, ցնծան երկինք զուարթադէմ,  
Մինչ դայ յուսոյն չքնաղ հրեշտակ սիրաճէմ:  
Երկնային զըւարթունք,  
Ո՞հ, սիրոյ երգերով  
Կ'նետեն մեղ ծաղկունք,  
Անուշակ նայուածքով :

Անհուն վշտայդ մէջ տես ողիդ կուսական,  
Որդիքդ ինչպէս արցունքդ որբել խոստանան.  
Լամջը Հայկաղանց քաղցրիկ երգերդ կ'կրկնեն,  
Հայոց կուսանք քայլերուդ տակ վարդք սփռեն  
Բրաբիսն 'և Մանուչակ,  
Ով սիրուն Հայրենիք.  
Պիտ' հիւսուին Քեզ պըսակ,  
Մինչ հաշտ են մեզ երկինք :



### ԱՌ ՀԱՅՆ ՎԱՏՐԱՆԴԵԱՑՍ

Ո՛հ, Աստուած իմ, քանի՞ դառն է,  
Պանդխտութեան տխուր ժամեր.  
Որ ինեղճ Հայուն լոկ բաժինն է,  
Կրել անթիւ տառապանքներ :  
Բաղդ անողորմ՝ որուն աչքէն,  
Այնչափ արցունք դու կթեր ես.  
Այնչափ հառաչք մը սրտերէն՝  
Անդարար դու կորդեր ես :  
Խանձարուրէն դեռ նոր քակուին,  
Կ'մատնըւին պանդխտութեան.  
Պանդխտութիւնն՝ որ քանիին  
Ո՛հ, եղեր է մութ գերեզման . . .  
Աչք յարտասուս՝ զըլխիկ ծռած,  
Կ'թափառի յամենն երկիր.  
Մինչեւ օր մը տեսնէ յանկարծ,  
Իւր ոսկերքըն դարձած մոխիր . . .



## Ա.ՄԱՐՆԱՅԻՆ ՏԵՍԱՐԱՆ

Արդ մերկացաւ Մայիկ ըղքօղ ձըմերան,  
Ամուլ դաշտեր սիրոյ ծաղկամբք կ'ժպտին.  
Պանդուխտն արտօսր հեղու ծածուկ ի' տապան...  
Միրտ, զարձագանք երգոցս եւ դու հան յերկին...  
Հայկազնուհիք ահա զմարդաւ կ'պարեն.

Եւ ծաղկունս ժողվեն :

Ով լուսածին ժըպիտք Երկնից՝ վայլ աստղունք,  
Եթերաճեմ եւ դուք ոգիք հըրեղէն.  
Զի թըրթըռաք անդր ի' կամար գողդոջունք,  
Օ՞ն փութացէք լուսափնջիկ պսակ հիւսել...  
Երդէ դու ալ պանդուխտ թոչնեակ՝ անուշիկ,  
Ընդ իս ՀԱՅՐԵՆԻՔ....

Զիս կ'յիշեն մայր իմ եւ քորք ծաղկագեղ,  
Երք ես անձկաւ հիւծիմ յեցեալ ի' պաղ քար...  
Մի խոխոջէք բիւրեղ ալեակք լուսազեղ,  
Զեզ կ'դիտեն Հայ դիւցազունք երկնապար...  
Հոն նստելով նժդեհ հոգեակք արտասուեն,  
Եւ ըզմարս յիշեն....

Շնչէ հողմիկ ծաղկանց վրայէն զուարժ թեւօք . . .  
Երգեցէք դուք ալ հայրենի թոչնիկներ . . .  
Օ՞ն, դու լուսնակ պայծառացիր հրաբորքոք  
Ի' տրտմաճեմ նըւիրական աւերներ .  
Ուր պանդխտիս սրտիկն ու յոյս կ'որորին,  
Ի' հնդ վշտածին . . .



### ՄՆԱՍՑԵՍ ԲԱՐԵԱԿ

Ա.Ռ.

## Պ. ԲԱՐԹՈՂ ԹԱԹԱՐԵԱՆ



### ՆՈՒԷՐ

Ահա հնչէ վայրկեանն յետին,  
Բիւղանդածին իմ ընկեր .  
Տոր մեկնեցայց ես տրտմագին՝  
Ի' քէն եղբայր, սիրտ յերեր :

Գընամ, թողեալ քեզ յիշատակ,  
Զայս հառաջանք եւ արցունք .  
Ընկանակ յետին տըխուր նըւագ,  
Եւ զպաղպաջուն զայս ծաղկունք :|

Գընամ, եւ զսիրտ թողում առ Քեզ,  
Եւ զայս ժըպիտ մանկական .  
Յայսըմ հետէ « Բարեաւ մնասցես »,  
Ոիրտ իմ՝ Բարթող Թաթարեան :



Ի

## ՀԱՆԳԻՍ

ԿԱՐԱՊԵՏ ՎՈՐԴԱՊԵՏԻ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

— ՞ ՞ ՞ ՞ ՞ —

## ՏԱՂ

Սուդ հրեշտակն առցէ Մասեաց զուարթադէմ,  
Սուդ՝ լուսին ուաստեղք՝ ոգիք երկնաձեմ.  
Մինչդեռ Հայ աչկունք ցօղեն դառնագին,  
Եւ համօրէն ձայնք տրտում կականին :

Ա'հ. Քանի դառն է, Աստումծ, մահն անքուն,  
Ո'չ հառաջանք, ոչ արցունք, ոչ արիւն՝  
Կրնան ողոքել իր սիրտն անամոք,  
Իր սրով անջատին հոգւոց ջերմ հատորք :

Ա'վ բնադր անհամբոյր , լընուս արտասուօք ,  
Փաւութեանց բաժակը , դիւցազանց նախնրք ...  
Աւադիկ ձորակը , մայրիք եւ հողմունք՝  
Հայրենի , լուեալ՝ սարտեան դողդոջունք :


Հայր իմ , Դու անդոյդ , մւր սլանաս այսպէս ,  
Երկինք , -քաց են անդ հրեղէն շաւիդք Քեզ .  
Եւ Քոյին արդեօք , ո՞ն թռեաւ հողեակ ...  
ԱՆՍԱՀՈՒԹԻՒՆ աստ եւ անդ Քեզ պըսակ :

Լուսաւոր արդեացդ յերկինս են վըկայք ,  
Ե' սիրտս տոգորին սիրոյդ Ցիշատակ՝  
Շրթունք՝ ՅՈՅՍ կաթէր , աչքըդ՝ ԳՈՒԹ , սիրա՝ ՍԵՐ ,  
ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ճակտիդ վրայ փարէր :

Ո'հ , ըղքեղ կոծին ճայնք հառաչանաց ,  
Ըղքեղ ուրուականքըն Հայաստանեայց ...  
Ամեն սիրտք՝ արտօսր ի' վեր Քեզ ուղղեն ,  
Եւ երկնայինք , ՊՍԱԿ՝ ըղվարսիւքդ հիւսեն :

Դու որ յաշխարհէս անցար տարադէմ ,  
Յերկիր հայրենի զուարթնոց՝ ի' յԵղեմ .  
Անդ հանդիր Օծեալդ , հանդիր դոհ սրտով ,  
Սիրտք մեր ըսփոփուին ըղթէրդ ողելով ...





## ՅԻՇԱՑԱԿ ՄԵՌԵԼՈՅ

Անդ, ուր լոռւթիւն մահահամբոյր  
Տիրէ Հայուն գերեզմանաց,  
Նըստեալ պանդուխոն յոդնատըխուր,  
Ծաղկունս սփոքէ Հայաստանեայց:

Ուր մեռելոց ոգիք Յուսով  
Ե' գամբանաց հծեն ողջնյն.  
Զտիւ եւ զգիշեր չնչեն ի' զով,  
Անմահական խաղաղութիւն:

Ո'չ, հառաչել եկի առ Զեզ,  
Ո'վ նահատակը Ասքանաղեան.  
Ո'չ, այլ վըկայ կարօտակէզ,  
Նախնի փառաց յաւերժական:

Մինչդեռ սփոքէ դիշեր փայլուն,  
Եւր կուսական մունջ ստուերներ.  
Ո'հ, ինչ անուշ է աստղերուն՝  
Նայելով, լալ մեր Հարց վշտերն:

Այս սուրբ շիրիմք, որոց տեսիլ,  
Նըժդեհ սրտից սփոփանս սփռեն .

Այս սեւ հողեր՝ յաստեղց փայլիլ,  
Հայ աչքերէն ցողիկ խնդրեն :

Ի՞նչ ահաւոր էր այն վայրկեան,  
Ցորում հրեշտակ սեւասքօղիկ՝  
Ցուցանէր ինձ ըզգերեզմանս,  
Անդը յաւերակս տրտմազգեցիկ . . . :

Ուր հանդչէին Մեսրովակ, Սահակ՝  
Մըշակք տառիցն աստուածային .  
Մեղրածորան անդ Եղիշեակ,  
Եւ Գրիգորիկն ուԱնյաղթելին :

Անդ Շնորհալին սիրաբարբառ,  
Քերթողահայր Խորենացին .  
Անդ Կողբացին երկնահանճար,  
Եւ դիտապետ Լամբրոնացին :

Ուր էին վեհք՝ Տրդատք, Գրիգորք,  
Որ խայտային զըւարթ, ամբիծ .  
Ծերք Ղեւոնդեանք պըսակաւորք,  
Ասացին ինձ « Աստ թոնդ կոկիծդ » :



## ՆԻՆԶ ՀՈՅԿՈՒՀԻՈՅՆ

Ե'կ սիրուն հրեշտանկ,  
Քաղցր իմ աղաւնեակ .  
Հանդիր ի' հոգւոյս ,  
Անդ վառել ի' յոյզ :

Ո'հ , ձայն քո քաղցրիկ ,  
Գերեաց զիմ սրտիկ .  
Արդ փութա սիրտ իմ ,  
Տալ ինձ սէրդ անդին :

Մինչ պարէ հողմիկ ,  
Երդէ զերթ թռչնիկ .  
Զի ժպտի դեռ վորդ ,  
Ե' կոյս քո ձակատ :

Ե'կ հոգւոյս ընկեր ,  
Յօղաթուրմ ծաղկներ .  
Բեր ինձի ընծայ ,  
Ակրոյդ հաւատչեայ :

Հէ ինձ բաւական ,  
Լոկ սէրդ Աստղղկան .  
Զի յառնէ յիս բոց ,  
Որպէս հուր դժոխոց :

Ե'կ սիրոյ հողմիկ ,  
Շընչեա յիմ սըրտիկ .  
Զի այսուհետեւ ,  
Սէր ծագեաց արեւ :

Ո'վ սիրուն հրեշտակ ,  
Ննջես անուշակ .  
Հանգիստ երջանիկ ,  
Քուն սիրոյ մենիկ . . . .



## ՍԵՐ ՀԱՅՐԵՆԻ

Ո՞հ, անձկալինդ, դրախտ Հայրենի՝ Հայաստան,  
Բաղդ քո յերկին, փառք քո յաւերս լըոին կան.  
Մի եւս հեղուր արտօսր աղի յաչերոյդ,  
Մի եւս, այլ յիս, ամեն սրտից շարժի գութ:

Արդ բամբիոն անման, բամբիոն Հայկաղնի,  
Կը հնչէ զըւարթ, եւ երկնադաշնակ.  
Ըզմէր դիւցազին, ըզմէր Հայրենի,  
Քաղցրիկ եւ կրկնէ Զուարթուն երկնառաք:

Ուր Հայ պարմանիք,  
Երդեն Սէր եւ լոյս.  
Հայկեան ծերունիք,  
Ըմպէն ոհ, դինին,  
Արդ սիրոյ համար.  
Սէրն է մեր հոգին,  
Սէր բաղդըն պայծառ:

Դմւք ալ թռչնեկիկք,  
Մեր Հայաստանեայց.  
Բընութեան ժըպիտք,  
Վըկայ հին փառաց:  
Երդեցէք զըւարթ,  
Ըզմայրենին Սէր.  
Եւ թռղ սիրակաթ,  
Յօղեն Զեր աչեր:



## ԶԵՓԻՒԽՆ

### ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

Եկ սաւառնաձայն Զեփիւռ հայրենի ,  
Եկ օդաղաշնակ զուարթնեն պանդխտի .  
Արդ տիսրին դալարք , սուգ առնեն դաշտեր ,  
Եւ հողմն հիւսիսի չնչէ ցըրտարեր :

Ծաղկանց ծըղիկներն ահա թալկանան ,  
Առուակաց հոսանք լըռիկ կ'ընթանան .  
Ահա տատրակն ալ կ'մնչէ հեղիկ ,  
Քընարն ոսկեթել սփոք ձայն մեղմիկ :

ԶԵՆ խընկացօղիկ մարգք քաղցրաբուրեան ,  
Այլ կաթեն արտօսր , շիթք գիշերական .  
Ամպաչու թռչնիկք բունեն ի' մայրիս ,  
Արծուին բարձրաթուիչ ճախրէ ի' լերինս :

ՈՎ քնքուշ հրեշտակ , Զեփիւռ սըխրալի ,  
Օ՛ն , սուրա այժմիկ ի' սիրա պանդխտի .  
Քեւ հրճուի պանդնւխտ , զովանայ իւր սիրա ,  
Քեւ տրամեալ հոգիք , դառնան ի' ժըմիտ :





## ՎԱՆՈՒՀԻՆ

Յերանելեաց խորանէն՝  
Փրցւած ծաղիկ լուսեղէն .  
Ահա սփռեմ քայլիդ տակ ,  
Փանի վարդ եւ մանիչակ :

Ահ , սպանդխախ տըխուր նուագ ,  
Զարթուցանէ քո հոգեակ . . .  
Օ՞ն , առ սիրոյս ջերմ համբոյր ,  
Որ փարատէ զքոյին հուր :

Լնցս , զիցուհեաց խմբին մէջ ,  
Քեզ կ'զիտեմ անձկատենչ . . .  
Ծաւի յաչացդ երկնագեղ ,  
Փաղեմ ցողիկ վարդաղեղ :

Ա՞հ , հառանջք մ'ես դու սրտիա ,  
Երբ ըզմայլմամբ յիս նայիս . . .  
Դու մըխիթար սպանդխախն ,  
Եւ միտել Յնցս իւր յետին :

Մի որբ թողուր զիս, ով կնյս . . .  
Սրբէ զաշացս արտասուս . . .  
Լնյս ի՛ ճակտէդ գայ առ իս,  
Աէր ի՛ կըրծիցդ առ հոգիս :

Այն օրուընէ Վանուհիդ,  
Որ զքեզ աեսայ Անձկալիդ . . .  
Մոռցայ ըզվիշտ եւ կսկիծ,  
Արցննչք, հառանչք, խոր թախիծ :

Քո ծոցիդ մէջ ծաղկածին,  
Ո՞հ, թոռմէի նման վարդին . . .  
Երազէի . . . այլ անյոյս . . .  
Մընայք բարեաւ անմեղ կնյս . . .



## ՏԱՐԱԳԻՐՆ

Դմուք, հռյուննի վաղանց Յոյսէր,  
Աննետ խոցէք զիս կարեվեր . . .  
Կիզում անհուր եւ տրտմազին,  
Եւ անշղթայ յերկրի կապիմ :

Ո՞հ, զըթացէք սիրոյ ողիք,  
Թողէք ազատ սիրոս թշուառիկ . . .  
Հեծել բաղդն իմ անագորոյն,  
Լալ եւ ողբալ գիշերն ի՛ բուն :

Ահա հոսեն դառն իմ աչկունք ,  
Արիւնախառն շիթ շիթ արցունք .  
Մինչեւ սիրտ մը ինձ կարեկից ,  
Ո' լրութիւնք , ընկեր գտից :

Այլ դու սիրունդ իմ , Երանեակ ,  
Թռար արդեօք ընդ որ վանդակ .  
Անձն իմ հալի ընդ հող եւ ծով ,  
Քնյր անձկատենչ քու կարօտով :

Զայնք արհաւրաց զերկիր սարսեն ,  
Երկիւդ , սոսկնւմ չորս կողմերէն .  
Հոգւոյս բիւր ցաւք , սրտիս վերքեր՝  
Կուտան անխնայ այս խորհուրդներ :

Անդէն հասնի սուր մանդաղով ,  
Մահըն դաժան սեմոցըս քով .  
Կ'ուզէ հնձել մորչ մանկութիւնս ,  
Չ'ունի բընաւ ինձ գըթութիւն :

Ոհ , սէր իմ եկ , եկ անձկալիդ ,  
Գեղ աղերսէ անձկաւ իմ սիրտ .  
Ե'կ , եւ վաղեն ի' լրութեան ,  
Մեր արցունքներըն միաբան :

Այսուհետեւ քուկդ է իմ կեանք ,  
Ո'վ իմ հոգւոյս վարդ , փառք եւ թագ .  
Եւ ի' նըշան սիրոյս , ով Սէ՛ր ,  
Զանձս իսկ ձօնեմ ֆեղ ի' նըւէր :

ՎԵՐԱԴՐՁ

ՎԵՐՋԻՆ անդամ ես համբուրեմ,

Ըղհայրենի շիրիմներ.

ՎԵՐՋԻՆ անդամ Զեղ կ'ձօնեմ,

Աչացս աղի արցունքներ :

Արտասուալից ես հեռանամ,

Դէպ ի' Բիւղանդ՝ յիմ երկիր.

Բայց հառաջանքս յիշատակ տամ,

Քեզ Հայրենիք անձկալիր :

Իմ ողջոյններս միշտ տի՛ դրկեմ,

Քո սիրելի ձորերուն.

Գլշեր, ցերեկ պիտի յիշեմ,

Նըւիրական սուրբ զանունդ :

Ո՛վ Եփրատէս գետակդ Հայոց,

Մինչ ի' քուն կան ջուրքդ անոյշ.

Ի' հուսկ ժամուս սրտիկս ի' խոց,

Կ'ողբայ վիրօքըն անբոյժ :

ՎԵՐՋԻՆ անդամ ով դաշտք սիրուն,

Առէք ողջոյնս բաժանման.

Ո՛հ, եւ տուք ինձ Զերին հոգւոյն,

Հոյլ վարդենիք սիրական :

Զի հասաւ այն տըխուր ժամեր,

Յորում սիրտս բիւր վշտաց մէջ.

Նետէ Զեղի մեղմ նայուածքներ,

Վառեալ ընդ Զեղ հրով անշէջ :

ԶՕՆ

ԱՌ

Պ. Ս. ՊԵՆԿԼԵԱՆ



Մինչ հայրենի վառեալ սիրով քո հոգեակ,

Յոյս ի' ճակատ կ' դիմես,

ՅԱՐԵԼԵԼԵԱՆ ասպարէս.

Քաղել յանձկոտ Հայ պարմանեաց սրտերէն,

Հառնչք բոցեղէն :

Երբ ըզմայլեալ տաս արձագանք հին փառաց,

Անյագ տենչիւ Հայկազունք,

Յօղեն յաչաց դառն արցունք...

Եւ համարին ի' Հայրենեաց անուշ դիրկ՝

Զանձինըս դողտրիկ :

Մի երկնչիր, օն անդր յառաջ սիրա ի' բոց,

Երդել զղըրախտ Հայրենեաց...

Եւ մրտենիս դիւցազանց՝

Պատրաստ է արդ քոյին երկանց փոխարէն

Տալ Փեղ Հայոց Բեմ....



## ԵՊԱԿ ՀԱՐՍԱՆԵԱՑ

U. S. P.

- 104 -

S U L T A N

Ենորհաց ի' դրախտ կ'ձեմէիր,  
Վարդապըսակ եւ ամօթլեած.  
Տեսաւ ըղբեզ Սէր-եւ զԱղեզն  
Առ քեզ ուղղեց ուաւաղ խոցեաց :

Այլ Հիմէնէ աստուածուհին,  
Վաղեց համբոյր մը տուաւ վէրքիդ.  
Հօն հոսեցուց գթոյ արցունք մ'  
Եւ բժշկեցաւ անդէն հոգիդ :

Զմայլած աչացդ առջեւ բացաւ,  
Երկնից պարտէզ մը լուսավինջ.  
Ուր գալստեանդ անձկատոչոր  
Անժոյժ մրնայր Քեզ ՄԿՐՏԻՉ...

ԵՌ գիրկս անդ իւր կողկողագին  
Գու դիմէիր զըւարթադէմ.  
ԵՐԲ երկնահիւս բերին քեզ պսակ  
Հոյլը հրեշտակաց եթերաճեմ:

Կոյս ոհ, ներէ իմ Սուսայիս,  
Վարդ մ'յաւելուլ ճակտիդ ի' փունջ...  
Ուանվերջ մաղթել երջանկութիւն  
Զեզ ցրյեախն կենաց Զեր շունչ :

ՈՂԻ ՍԻՐԱԾԵՆՉ

Կոյսդ սիրատենչիկ,  
Կայ յերկրի քեզ նման .  
Սիրտ մը երջանիկ ,  
Ոդի Աստղղկան :

Գուլ յաւէտ զիմ տենչ ,  
Բոցով արծարծես .  
Հոգիս այս անվերջ  
Սիրահար է քեզ :

Ոդիդ սիրաճեմ ,  
Անձն իմ քեզ խնդրէ .  
Պըսակ մի ձօնեմ  
Սիրուն վարդերէ :

Մինչ ննջես քաղցրիկ ,  
Տարերքըն լըռեն . . .  
Եւ ճերմակ ամպիկք՝  
Լզմահկաւ պարեն . . . :



ԵՐԳ ՍԻՐՈՅ

Սիրունակդ իմ կոյս,

Պայծառ քան ըզլոյս.

Ընկալ զիմ համբոյր,

Ով իմ սրտիս քոյր:

Գեղափիթիթ այտիդ,

Անուշակ ժըպիտ.

Ո՞հ, զերդ արշալոյս

Հոգւոյս սփոէ Յոյս:

Փառք է ինձ անդին,

Յօդն աչաց քոյին.

Կեանք է իմ ոգւոյն,

Երդերդ սիրասուն . . . .

Ճակատդ կուսական

Ի' ծոց մըթութեան.

Զինչ խայտայ լուսին,

Ի' մաքուր երկին:

Ո' սիրուն կուսան,

Մինչ աչկունքդ շողան.

Տան ինձ ի' կարծել,

Երկնային աստղեր:

Քո փափուկ սրտիկ,

Երբ յստակ ալիք.

Երդէ Աէր եւ Յոյս,

Հրեշտակածին կնյս:

ԳԱՐՍԱՆ ԳԻՇԵՐ

ՊԱՆԴՈՒԽՏ ԵՒ ԱՐՄԵՆՈՒՀԻ



ԳՈՒՍՏԱՆԵՐԴՈՒԹԻՒՆ

Արմենուհիդ , սիրուն աղջիկ ,  
Սիրամնըւագ ձայնդ անուշիկ ,  
Երբ կ'լսեմ դաշտերուն մէջ ,  
Սիրտըս վառի հըրով անշէջ :  
Երդէ , երդէ զըւարթուն Աղջիկ ,  
Պանդխտիս հետ ՀԱՅ-ՀԱՅԵՆԻՔ :

Տատրակ քնքոյչ , խարտեաշ մազերդ՝  
Վարսանազիկ ի' գլուխդ սփոէր .  
Թեթեւ թեւօք զեվիւռք որրեն ,  
Սիրոյ պսակօք , ծաղկամբք պճնեն :  
Հիւսէ , հիւսէ ինձ մի պըսակ ,  
Անձկաւդ հիւծի ցաւածո հոգեակ . . . :

Ո'հ , վարդավառ քոյին շրթունք ,  
Ե'նչ քաղցր են քան խնկոց բուրմունք . . .  
Եւ քո լանջքիկդ լուսահիւսեակ ,  
Քանի՛ պայծառ քան զարուսեակ :  
Տուր , տուր ինձ ահ , քո ՍԵՐԴ քաղցրիկ ,  
Թոնդ միանան զոյդ մեր հոգիք :

Պայծառ աչերդ՝ զոյդ արեգունք ,  
Կաթեն մնոյչ Սէր , Գութ , Արցոննք . . .  
Ու լուսահոս քո նայուածքներ ,  
Ինձ զերկնից դրախտ տան նշմարել :  
Ե'կ , եկ ընդ իս Հայկազն աղջիկ ,  
Ի' զրախտ սիրոյ երթանք , հանդչինք . . . :

Ի ԽՕԹՈՒԹԻՒՆ

ԳԵՐ. Տ. ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ



Ն Ո Ւ Ա Գ

Զուարթուն պահապան մերս Հայաստանեաց,  
 Թողեալ ըզքընար լայ զբաղդն Հայրենեաց.  
 Աեւասքօղ թեւօք՝ բլրէ ի' բըլուր,  
 Թռչի հանելով երգըս տիրալուր :

Տրտում հառաջանք, եւ իղձք խանդակաթ,  
 Հոգւոց խորերէն ոլանան յերկինս անդ.  
 Մաղթանք հոգեբուղիս եւ արտասուալից,  
 Ուղերձին անդուլ Վեհին գահոյից :

Ըզքեղ ո՛ Հայր իմ, անդադար կ'ողբան,  
 Համայն աշխոյժ սիրտք ի' ձայն կականման.  
 Ըզքեղ ովլ թարգման պատգամաց Վեհին,  
 Խնորեն ի' յերկնուստ սիրտք մեր կաթոգին :

Հրաւէր ընթանայ Բիւղանդեայ յափանց՝  
 ՅըՄասիս, թնդան լերինք Հայկաղանց...  
 Անդ բիւր վշտաց մէջ քաղցրիկն Հայաստան,  
 Յերկնից խնորէ Քեզ, ովլ Հայր՝ Կեանս Երկս՝ Յն ...



ՅԱՐՄԱՌ

կենաց ի' զուարթ արշալոյս  
Զարթնոյր մանկտին հոյլ ի' հոյլ.  
Վարսաղիտակ սիրուն կոյս,  
Նազէր յԱրմաշ սիրասոյլ :

Զիւնակերպիկ քան չուշան՝  
Նորա քնքոյշ ծոցին մէջ.  
Փունջ փունջ յասմիկք մորչ գարնան,  
Թրթռան առէջ ընդ առէջ :

Եթերաբնակ դանք երկնից,  
Ի տես նորուն խայտային.  
Մինչդեռ կուսին ջինջ յայտից՝  
Արցունք ու ժպիտք ցոլային . . . .

Ծաղկահիւսեակ ծփծփան  
Իւր ոսկեթել խոպոպիք.  
Ի' ծիծաղէն մանկական |,  
Ցոլ ցոլ ցայտեն լոյսք ու խինդք . . . .

Զերդ զոյգ աստեղք յՈվկէան՝  
Աչերն ի' սիրտ իմ փայլեն.  
Եւ անոր ջերմ հառաչանք,  
Հոն արձագանք կ'գանեն:

Ի՞նչ ժամ ցնորից սիրանուէր  
ՅԱրմաշ . . . Սիրոյ ի' տաճար . . .  
Երբ զՀայրենեաց վիշտու երգէր,  
Նորա ողեալ բոցավառ . . . .

Երբ նա ձեմէր աղուական ,  
Ծաղկածաւալ ի՛ պարտէզ .  
Եւ քայլից տակ վարդաստանն ,  
Սփռէր ծաղկունըս պէսպէս :

Երբոր ծաղկանց հետ խաղար ,  
Զերդ քոյր ծանօթ եւ զըւարթ .  
Եւ սիրտս յուղուած չէր գիտնար ,  
Ո՞րն է իմ կնյս , ո՞րն է վարդ . . . .




# ՅԱԻՈՒՐ

## ՀԱՐՍՈՂՆԵԱՑ ԻՄՈՅ

ԸՆԴ ՆԱԶԵԼԻ ՕՐԻՈՐԴԻՆ

ՄԵԿՐԻՒՊԵ Յ. ՍՄԲԱՏԵԱՆ



## ԱՌ ՔԵԶ

Կոյս նազելի՝ իմ մանկութեանս  
Ցընորահիւս երազքն ամեն .

Այսօր չնորհիւ մէկ համբուրիդ ,  
Ճշմարտութեան փոխուին մէկէն :

Եւ երջանիկ իմ... ու սիրոյ .  
Խառնին արցունքս ի'քո ժըպիտ ...  
Եւ սիրտս ունի իղձ որ միայն ,  
Ցընայ գարուն մեր մշտավիթիթ :

# ՅԱԻԵԼՈՒԱԾ


Ի ՔՆԱՐ



ՀՈՍ ԿՈՒԶԵՆ ՅՈՂԵԼ

ԱՐՏԱՍՈՒՔ

## ՀԱՅ ՄԱՆԿԱՆ



ՈՒՐ

ԱՄՓՈՓԻՆ ՈՍԿԵՐՔ

## ՄԱՄԻԿՈՆԵԱՆ ՎԱՐԴԱՆԱՅ

ՀԱՅ ԴԻԻՑԱԶՆԻՆ



ԱՆԹԱՈՒՄ

ՊՍԱԿ

ՀԱՅՐԵՆԵԱՅ

# ԱՐԵԱՍՈՒԻՔ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ

Ի ՄԱՀ

## ՄԱՄԻԿՈՆԵԱՆ ՎԱՐԴԱՆԱՑ



### ԴԻՒՅԱԶՆԵՐԳՈՒԹԻՒՆ

Լայբք պատանիք եւ կուսանք Հայոց,  
Սնւդ առնու Մասիս, եւ Հայոց լեռներ .  
Զի ահա մահուան անգութ գերանդի ,  
Որբացեալ թողու զաշխարհ հայրենի . . . :

Հայոց աշխարհիս քաջ բազուկ որդին ,  
Փռուած է Մասեաց շուքերուն ներքեւ .  
Շնչառպառ լանջացն հառաչանք յետին՝  
Գոչէ նա Աստուած , կրօնիք եւ Հայրենիք :

---

ԾԱՆՈԹ. — Ասիկա՝ մեր առաջին անգամ տողած և հրա-  
տարակած անդրանիկ Քերթուածն է , որոյ առաջին տպագրու-  
թիւնն՝ ուրախ եմ որ քիչ ժամանակուան մէջ սպառելով , կրկին  
անգամ նորոգ որբագրութեամբ իրը Յաւելուած նորատիպ Քը-  
նարիս ուղեցինք հոս հրատարակել ի' ինդրոյ Ռուսաստանցի և  
կովկասարնակ մերս աղնիւ և եռանդուն Հայկազն երիտասար-  
դաց , որոց համեստութիւնը չ'ներեր աստանօր իրենց անունը  
ի' գիր արձանացնել :

Եր սրտահառաչ ձայնից զուգակցին ,  
Ահագնատեսիլ դրօշակակիրներ .  
Սպիտակաղթեաց չորս դին դեղերին՝  
Գերեզմաններէն հազար դիւցազունք . . . :

Եւ արիւնլուայ մարմնոյն առընթեր ,  
Սեւ քօղն երեսին լուռ մունջ շուարած .  
Զեռն ի' ծնութ Ղեւոնդ գաղտնի կ'արտասուէ ,  
Կը ճմլի Յովսէփ ցաւօք տրտմաղդած :

Արեւն ու լուսին ամպի տակ փակուած ,  
Լուսոյ ճակատնին ի' մութ են ծածկեր .  
Մասեաց արձագանդք կոծեն տրտմաղին ,  
Սիրուն Հայաստանը սեւեր է հազած :

Հրեշտակն Հայրենեաց տրտում թախծաղին ,  
Իջած է այսօր Հայոց գերեզման .  
Արիւն արցունքով տապաններ ցողէ ,  
Վարդանայ բերնէն խօսք մը կ'սպասէ :

Դրուժանըն Վասակ վատ քան դկայէն ,  
Պատրաստ Հայրենեաց տալ դառըն հարուած .  
Սրբոյն Գրիգորի որդւոյն հարազատ՝  
Փշշանիւթ սլքակ հիւսեց Վարդանայ :

Ապշեցմն երկինք ընդ մեւ ոճիրն այն . . .  
Լըոեցին անմահ կաճառք դիւցազանց :  
Եւ որտաքեկեալ Հայոց զաւակներ ,  
Ի' զէն կ'դիմեն ի' վրէժ լուտանաց :

Մասեաց ծիածան ի' մութ կ'սքօղի ,  
Մութ տիրէ Հայոց պրտեր հաւասար .  
Յօղէ տրտմութեան առատ անձրեւներ ,  
Հապճէպ կ'խուսեն պարերն ու հրճուանը :

Բօթ դուժեց յանկարծ թէ մատնիչք դունդ դունդ ,  
Գան ասպարափակք եւ ըսպառազէն .  
Ո'վ իմս Հայրենիք արեանըդ կարօտ ,  
Կատղած դազաններ ի' զէն կ'դիմեն :

Եւ դալարելով վիշապանըման ,  
Կ'վազէ Մատնիչն աշխարհը քանդել .  
Կործանել տենչայ զԱթոռ եւ Սեղան ,  
Եւ յաւերս նորա իր դահը կանգնել :

Տղաք ճիչ բառնան , կ'դողան մայրեր . . .  
Ամենքն ալ կ'իյնան ի' ծոց սուրբ Փրկչին .  
Յառաջ մատչելով ծերերն ալեսպակ՝  
Կրկնեն պատանեաց ըղին յաղթանակս :

Իսկ անդրդուելի պատուարն Հայկաղանց ,  
Ընտիր զօրապետն ախոյեան կանգնած .  
Ահա թշնամին դոչէ անվրդով ,  
Հոն կ'սպասէ մեղ Մահ կամ Յաղթութիւն . . .

Անուշ դաւկըներ՝ սիրուն մանկըներ ,  
Աղէկ է մեռնիք , արդ ձեր երկրին մէջ .  
Գան թէ այն դաժան վայրի դազանին՝  
Անդութ ճիրանաց ճարակ փշուիք :

Փութացէք հապա , չանցնի ժամանակ ,  
Թողունք այս տեղեր վատեր չը հասած .  
Բարէ տիսրութեան դառըն վայրկենիս ,  
Ըստ ու սքօղեց դէմքըն տիսրամած :

Եւ յիշատակներ յառնելով ի' սիրտ ,  
Իջուց այտերէն արտասուաց հեղեղ .  
Օ՞ն առէք խրախոյս ո՛ առաքինիք ,  
Ժամ է արդ արեան . . յեւ ահեղ վրիժուց :

Անօրէն Մուշկան դողաց դալիադէմ ,  
Երբոր բանակին ցրուիլը տեսաւ .  
Պահեստի զօրքերն օդնութեան կանչեց ,  
Եւ յօրինուածովք սերտ ճակատեցաւ . . . :

Հոն ընկաւ Վարդմն ի' խռան սուսերաց ,  
Մխուեցաւ պողպատն արի վեհ սրտին .  
Կարծես կը լողար արեան ծովին մէջ ,  
Պարսիկն ահաբեկ կար անոր տեսքէն :

Իսկ նա հեծելով կարեւիչը սրտիւ ,  
Աղդատեաց չարին Վասակայ գործեր .  
Գոչեց Հայրենիք . . Հայրենիք սիրուն ,  
Ա՛ռ զվերջին իմ շունչ . . եւ զվերջին ողջնյն . . .

Քաղցրիկ Հայաստան . . Վարդանայ երկիր ,  
Մի տար ուկորներս ի' ձեռս օտարին . . .  
Ծոցիդ մէջ համոզիմ՝ Մայր իմ Հայաստան ,  
Մեռնիմ թողլով սիրտս Հայ դաւկըներուս :

Գողցես արեւէ խամրած մանուշակք  
Կիսաբաց աչօք գետինը փոռուած . . .  
Դարձուց քաջ Վարդան աչք Հայ զաւակաց ,  
Զըրկուած տեսաւ իրենց արեւէն :

Ճմլեցան աղիք հսկային Հայոց ,  
Ընդ ահեղ տեսիլ տիրապաստ քաջաց . . .  
Կարկառէ Երկինք , գոչեց , Զեռն Հայուն ,  
Կամ կարճեցուր կեանքս , առ շունչըս ազատ :

Շառաշիւնք զինուց , հարուածք սուսերաց . . .  
Մոլեգնեալ զօրաց ահեղագոչ ձայն . . .  
Հողմերէ դիղուած փոշւոյ կարմիր մմպ . . .  
Դիակներէ բլուր . . . : Այս էր դաշտն ահա . . .

Հոն , ահա դիւցազն անվեհեր Վարդան ,  
Ընդունեց սլսակ Երկնային փառաց . . .  
Եւ հրեշտակներու ի'թեւս ապաստան ,  
Երկնասլաց Հոդին այսպէս կ'խօսէր . . . :

«Ա'լ մնաս բարով , Հայոց Աշխարհիկ . . .  
Ահա ես կ'երթամ ով իմ հարցս Երկիր . . .  
Կոռւեալ քաջաբար՝ անվեհեր մեռնիմ ,  
Այս լոկ է իմ ցաւ՝ որ Քեզմէ զատուիմ . . . :

Լացէք պատանիք , օրիորդք Հայոց ,  
Սնւգ հազնի Մասիս , սնւգ մտէք լեռներ . . .  
Ո'հ կ'թողում Քեզ անուշ Հայրենիք . . .  
Ահա կ'պատէ զիս մահուան ըստուեր . . .

Ո'վ կրնայ չ'ողբալ բաղդին այս հարուած,  
Մթնցաւ արեւա . . . պատեց զիս խաւար . . .  
Աւրացող ձեռաց ճարակ պիտի մնայ ,  
Վարդան զուգաբաղդ ընդ Հայաստանի . . . :

Թո՞ղ լայ տիսրաձայն ողբանուագ կարապ ,  
Ողբա քաջազնիս աղիողորմ մահ . . .  
Ա՛ռ երկինք թշուառ Հայուն վերջին շնւնչ . . .  
Ա՛ռ Քաջիս սրտիկն անարժան Գեղ ուխտ . . . » :

Ըստ ու գոցեց վեհ արտեւանունքն ,  
Յաղթանակին ծոցն ինկաւ լի փառօք . . .  
Թաթիսած մատուըներն կրակ արեան մէջ ,  
Խաչանիչ կնքեց իր լանջքն եւ ճակատ . . .

Մեռաւ . . . մեռցնելով անթիւ Վասակներ . . .  
Անմահ Յիշատակ թողով դարերու . . .  
Եւ Մասեաց ի' ստոր մեծասաստն Ստուեր՝  
Դեռ կ'թափառի Պաշտպան Հայերու . . . :





